

Արփիար Արփիարեանի լեզուական հայեացքներն ու բառապաշարը

ՊԱՐՈՅՐ ԱՂՊԱՇԵԱՆ

Արեւմտահայ՝ գրականութեան ու հրապարակագրութեան աճենսաչքառու դէմքերէն մին կը հանդիսանայ Արփիար Արփիարեան, որ գրական ասպարէդ իջաւ ԺԹ. գարու ութուունական թուականներու կէսերուն եւ իր գլխաւորած պարբերականներով՝ «Արեւելք»։ «Մասիս», «Հայրենիք»։ ու գրողներու փաղանգով՝ Զօհրապ, Կամսարկան, Բաշալեան, Օտեան, եւ ուրիշներ, դարձաւ իրապաշտ գրականութեան ու քննադատութեան մեծագոյն եւ ամենակրքոտ գրօշակակիրը, Սվաճեանով ու Պարոնեանով սկսուած մտածողութեան հետեւողական շարունակողն ու զարդացնողը՝ իր ժամանակի իրադրութեան պայմաններուն մէջ։

Արփիարեան՝ գրական, ազգային ու հասարակական գործունչութեան լծուեցաւ այնպիսի ժամանակաշրջանի մը, երբ հայ կեանքի մէջ ամիրաններու եւ պատրիարքարանի միահեծան իշխանութիւնը, լայն առումով իր գիրքերը զիջած էր գրամի անզուսպ պաշտամունքով, կենցաղային նոր ախտերով եւ եսակեզրոն բարոյախօսութեամբ տուղորուած քաղքենի դասակարգին, որուն դէմ ծառացաւ երիտասարդ հրապարակագիրը իր գրչին ամբողջ ուժովը։ Այս առումով, զիարուկ է Գրիգոր Զօհրապի մէկ բնորոշումը։ «Գրականութիւնը, իր տարփանքը, զինքը հրապուրող սիրուհին ըլլաւ կը թուի(1)։

1. Գրիգոր Զօհրապ, Երկերու Ժողովածու, Ա. Խոր., Երեւան, 1902,
էջ 419։

Գրական ճակատի վրայ, Արքիմարեան գրոհի անցաւ «յետադէմ» վիպապաշտութեան, քարացած դասականութեան եւ անպառող սենթիմանթալիզմի դէմ եւ, իր «Կեանքի Պատկերներ»ու շարքով, այդ հոսանքներուն հակադրեց կեանքի իրապաշտ ընկալումը, գրականութեան ժողովրդայնութեան ու նպատակայնութեան սկզբունքը: Անոր կարծիքով, գրողը պէտք էր խորապէս ճանչնար կեանքը եւ ձգտէր անոր վերափոխութեան: Գրողները, կըսէր ան, պէտք է «Հորիզոննէն անդին նային»(2), դառնան «ապագայի գուշակողները»(3): Ինչ կը վերաբերի պատմական անցեալի պատկերացման, այդ ալ պէտք է ծառայեցնել ապագային: «Գաղափարական գրականութիւնը անցեալը կը ցոլացնէ ու հեռաւոր ապագան պատրաստելու կը նկրտի»(4): Իր հրապարակագրական ու գեղարուեստական ամբողջ գործունէութեան ընթացքին, Արքիմարեան մնաց կրքոտ պաշտպանը գաղափարական գրականութեան, զայն ժողովուրդին ծառայեցնելու սկզբունքին:

Այս հիման վրայ կարելի է բացատրել Արքիմարեանի ժիտական վերաբերմունքը հայ թէ օտարազգի յետադէմ գրականութեան հանդէպ, եւ դրական որոշակի գնահատանքը՝ արեւմտաեւրոպական եւ ոռուսական առաջաւոր գրականութեան:

Քննադատական իրապաշտութեան իր տեսական բանաձեւումները Արքիմարեան շարունակած է շարք մը գրական ուսումնասիրութիւններու մէջ՝ «Պատմութիւն մթ. Դարու Թուրքիոյ Հայոց Գրականութեան» եւ «Արեւմտեան Հայոց Արդի Գրականութիւնը», որոնք առանձին հատորներով լոյս տեսան Գահիրէ՝ 1945 թ.ին:

Արքիմարեանի հրապարակագրական գործունէութիւնը չէ սահմանափակուած միայն Պոլսոյ մէջ իր խմբագրած պարբերաթերթերով, այլ ընդունակած է նաև արեւելահայ մամուլը: Մօտ երեսուն տարիներ ան աշխատակցած է «Մշակ» թերթին՝ հարիւրէ աւելի յօդուածներով, որոնց մէջ արձարձուած են հայ ժողովուրդի երկու հատուածները շահագրգոռ աղքային, հասարակական ու գրական հարցեր: Այս իմաստով, Արքիմարեան իր գրական-հրապարակագան դործունէութեամբ, արեւմտահայ գրողներուն մէջ եղած է այն եղակի գէմքը, որ տարիներ շարունակ, հետեւղականորէն սատարած է հայ ժողովուրդի արեւմտահայ եւ արեւելահայ հատուածներուն գրական-մշակութային կապերուն մէրձեցումին ու զօրացման:

2. «Նոր Կեանք», 1900, թիւ 4:

3. Նոյնը:

4. Նոյնը:



Արքիարեան իր իրապաշտ մտածողութեան եւ ըմբռնումներուն բերումով, գիտական մօտեցում ցուցաբերած է նաեւ լեզուական հարցերուն նկատմամբ : «Լեզուն, կ'ըսէ ան, նպատակ մը չէ, այլ միջոց մը՝ նպատակի մը հասնելու համար»(5) : Լեզուի շինարարը ժողովուրդն է, ժողովուրդի բերանը... «Այդ բերանը կը պահէ լեզուին հիմերը, որոնք բառերն են, բայց միշտ կը փոխէ ու կը բարեփոխէ... միշտ կը շրջէ, կ'արդիւնաւորէ, բան մը կը պահէ, կ'աւելցնէ, միշտ նոյն խմորը, որ մշտական գոյափոխութեան մը ենթակայ է»(6) :

Հակադրուելով գրաբարամոլներուն, որոնք կը պահանջէին աիրական պահել գրաբարը զեղարուեստական գրականութեան մէջ, յատկապէս չափածոյի համար, Արքիարեան կը պաշտպանէր այն միտքը, թէ գրաբարը աւարտած է իր պատմական դերը եւ պէտք է որդեգրել ժամանակի պահանջներուն համապատասխան արտայայտչական նոր միջոց . «Մեզ պէտք է ոչ թէ հնացած, անհասկնալի, մեզ համար առեղծուած եղող լեզուն, այլ մեր ժամանակակից կենդանի ժողովրդային լեզուն»(7) :

Իսկ «ժողովրդային լեզու» ըսելով՝ Արքիարեան կը հասկնար ժողովուրդի առօրեայ խօսակցական լեզուն, զոր կը նկատէր գրական լեզուի հարստացման հիմքը : Այս կը թելադրէր գրական լեզուի զարգացման ու ճոխացման համար օգտագործել իրենց կենսունակութիւնը պահած զաւառաբարեաներուն հարուստ պաշարը եւ, վերամշակման գծով ատիկա բարձրացնել գրական լեզուի մակարդակին : Ասկէ՝ իր հոգածու վերաբերմունքը ժամանակի զաւառացի գրուներուն, որոնց թղթակցութիւններուն լայն տեղ կու տար իր թերթերուն մէջ :

Հատ Արքիարեանի, զրոյը որքան մօտենայ բնական, ժողովրդական լեզուին, այնքան աւելի գիւրութեամբ կընայ թափանցել անոր խորքը եւ ազդել անոր վրայ, որովհետեւ՝ «ժողովուրդին բերանը մազաղաթէն աւելի հարուստ է ու աւելի տեւական իր կեանքին պէս : Երբ օր մը դիմում կ'ընենք այդ բերնին, կը գտնենք բացատրութիւններու, բառերու ահազին մթերանոց մը, որ ինքնին կը հարկադրէ աշխատողը նոր գրականութիւն մը հիմնելու»(8) :

5. Գ. Ստեփանեան, Արքիար Արքիարեան, Երեւան, 1955, էջ 137:

6. «Հայրենիք», 1894, թիւ 938:

7. «Մասիս», 1890, թիւ 3943:

8. «Հայրենիք», 1894, թիւ 772:

Պատահական չէ, որ Գր. Զօհրապ Արքիարեանի մասին ըսած է. «Իր մշտնջենական պատիւը պիտի ըլլայ մեր մէջ, իր «Օրուան կիանիքեր»ովը, առաջին ինքը տանիւլը, մօտեցնելը գրականութիւնը ժողովուրդին՝ փոխանակ ժողովուրդը բերելու անխախտ գրականութեան մը անմատչելի բարձունքին»(9):

Արքիարեան իրապաշտական գրականութեան նուաճման հզօրադոյն ազգակներէն մին կը նկատէր լեզուական տեղաշարժը՝ զարգացումը: Յատկանշական է ընդգծել, որ ան իր լեզուահայեցողութեան մէջ լեզուի զարգացումն ու անոր կատարած դերը կը դիտէր դիտականօրէն, մեկնելով լեզուի պատմականութեան սկզբունքէն: Լեզուն կը նկատէր պատմականօրէն առաջացած գործօն մը, որուն նպատակն է ծառայել հասարակութեան, որպէս հաղորդակցութեան ու մարդոց միջեւ միտքերու փոխանակութեան միջոց:

Լեզուի գերին մասին նման իրողութիւններ ելակէտ ունենալով, Արքիարեան կը հետեւցնէ թէ այն գրականութիւնը, որ ժողովուրդին կը մատուցանուի անհասկնալի ու թիւր լեզուով, իմա՝ գրաբարով, չի կրնար կատարել իր «առաքելութիւնը» ժողովուրդը լուսաւորելու կամ դաստիարակելու տեսակէտով:

Այդուհանդերձ, Արքիարեան բոլորովին չի ժիտեր գրաբարին կատարած դերը: Անցեալին, մինչեւ որոշ շրջան մը, ան օժանդակած է հայութեան ազգային գոյութեան եւ անոր մշակոյթի վերելքին՝ մնալով անսասան եւ անխախտ: Իսկ այժմ, երբ ժամանակի կարիքները բաւարարելու անատակ է ան, պէտք է հրաժարիլ անկէ, կամ վերափոխել զայն(10):

Աւելին. ան համամիտ չէ զբարարը որպէս «անպէտք» լեզուարհամարհելու, ընդհակառակը՝ այն ինչ պիտանի է, ընդունելի եւ անհրաժեշտ, պէտք է պահել եւ օգտագործել:

Աշխարհաբարի յաղթանակը համարեայ ապահովուած էր թէ՝ արեւմտահայ եւ թէ՝ արեւելահայ գրական լեզուներուն համար: Վերջինի պարագային, ահա՛ թէ ինչպէս կ'արտայայտուի արեւելահայ անուանի քննադատ Միքայէլ Նալպանտեան.

«Ապրող ծառի ճիւղը, կարելի է միայն ապրող ծառի վրայ պատուաստել. չորացած ծառի ճիւղը, որ կտրես եւ բերես, ապրող ծառն էլ կտրելով նորա տեղը պատուաստես, կամ ապրող ծառը կտրես ու տանես չորացած ծառի արմատի վրայ պատուաստես, եր-

9. Գրիգոր Զօհրապ, «Երկերու Ժողովածու», Ա. հար., էջ 420:

10. «Ով որ չըրեխոխուիր, կը կորսուի, այսպէս վնած է գիտութիւնը»: Ա. Արքիարեան, «Մասիս», 1890, թիւ 3943:

կու դիպուածումն էլ զուր տեղը կտրեցիր քո ապրող ծառը, որով-
հետեւ ոչ չոր ծառի ճիւղը պիտի կենդանանայ եւ զարթնի ապրող
ծառի վրայ պատուաստուելով եւ ոչ թարմ ու զարթուն ծառը պի-
տի աճի մեքենայաբար գրուելով չորացած եւ անհիւթ արմատի վր-
բայ» (11) :

Արփիարեան՝ նոյն ողիով ու սկզբունքով, գրաբարը կ'որակէ
անշունչ գիակ մը, որ որեւէ ներարկումով չի կրնար վերակենդա-
նանալ:

Անողագառնալով լեզուակերտումին, Արփիարեան անոր հիմ-
նական մղիչ ուժը, ենթահողը կը համարէ ժողովուրդի խօսակցա-
կան լեզուն: Հայ ժողովուրդը հնագոյն շրջաններէն սկսեալ, կեր-
տած է հաղարաւոր բառեր, որոնց մէկ մասը սակայն դարձած են
անդորձածելի: Իսկ ժողովուրդին կողմէ ստեղծուած բազմազան բա-
ռեր ստացած են քաղաքացիութիւն՝ իմաստաւորուելով իրենց նիւ-
թական բովանդակութեամբ:

Արփիարեան զարգացնելով իր միտքը, կը յայտարարէ թէ
միայն բառապաշտի հարստացման պարագային չէ որ լեզուն կը
դիմէ ժողովուրդին, այլ նոյնիսկ՝ քերականութեան:

Արփիարեանի ակնարկութիւնը տեղին է եւ ճիշդ: Լեզուն կուռ
ու միասնական համակարգ մըն է, որուն հիմքը կը կազմեն բառա-
պաշտի հիմնական մասը եւ քերականական կառուցուածքը՝ փո-
խադարձարար զիրար ամբողջացնելով: Բառապաշտի տեղաշարժը
սերտօրէն կապուած է տուեալ լեզուով խօսող հասարակութեան
պատմութեան հետ, որ մեծապէս կ'ազդէ անոր վրայ: Իսկ քերա-
կանութիւնը, որ թէեւ անմիջականօրէն կապուած չէ հասարակու-
թեան փոփոխութիւններու ու զարգացման աստիճանին հետ, այ-
դուհանդերձ, այդ երեւոյթը տեղի կ'ունենայ շատ դանդաղօրէն,
իւրայատուկ օրինաչափութիւններով ու կանոններով: Քերականա-
կան փոփոխութեան ժամանակ, հին լեզուական, քերականական
տարրերը կ'ենթարկուին մասնակի փոփոխութիւններու՝ դէպի կա-
տարելագործում ու ճշգրտութիւն:

Քերականական կառուցուածքը ենթակայ է որոշ ազդեցու-
թիւններու.

ա. Երբեմն, լեզուներու խիստ մերձեցման, շիման հետե-
անքով, լեզուէ լեզու կրնան անցնիլ ձեւոյթներ, ածանցներ: Այդ

11. Միքայէլ Նալպանտեան, Երկերի Լիակատար Ժողովածու, Գ. հատոր,
էջ 323:

Երեւոյթը տեղի կ'ունենայ միմիայն այն ժամանակ, երբ մերձեցեալ այդ լեզուները ցեղակեց են:

թ. Բառափոխութեան միջոցով, լեզուէ լեզու կրնան անցնիւ բառակազմական ձեւոյթներ կամ ածանցներ:

* *

Նախքան Արփիարեանի լեզուի բառապաշարին քննարկումը, հոս կ'արժէ հասնցիկ կերպով անդրադառնալ կարդ մը հարցերու, որոնք անմիջական կապ ունին անոր լեզուին հետ:

Մամուլին մէջ սփոռւած Արփիարեանի քրոնիկային ակնարկներու լեզուն աչքի ինկած է ինքնատպութեամբ եւ իւրայատկութեամբ: Հռչակաւոր հրապարակագիրը, Պոլսոյ ժամանակակից կեանքը ներկայացնելու համար ընտրած է ուրոյն ոճ: Այլ խօսքով, ան գործածած է մատչելի ու գիւղահաղորդ ոճ, որ գիպուկ է ու կարուկ, զերծ՝ շաղակրատութենէ եւ աւելորդարանութենէ:

Ի տարբերութիւն իր քրոնիկներուն սակայն, Արփիարեան իր հետաքրքրական, այլ երկարատեւ ճանապարհորդութեան յուշերը գրած է ճապաղ ու շոր ոճով մը: Անշուշտ, այս միջոցին դիմած է գիտումնաւոր, պարզապէս ձերբազառուելու համար ժամանակի խիստ զրաքննութիւնէն ու հալածանքներէն: Իր ճամբորդութիւնը (Կովկաս, Տրավիզոն-Պաթում-Թիֆլիս) նկարագրուած է «Արեւելք»ի զանազան թիւերուն մէջ(12): «Ուշեւրաւրիւն յԱրեւելս», «Ուղեւարութիւն ի Կավկասիա» եւ «Կովկասեան ձանապարհորդութիւն» վերնագիրներուն տակ:

Բաց աստի, Արփիարեան ընտանեկան գաստիարակութեան առընթեր, արծարծած է նաեւ զարգոցական կրթութեան հրատապ հարցը, ըստ որուն, երեխային մէջ պէտք է զարգացնել ինքնուրոյն աշխատանք կատարելու չնորհքն ու սէրը, դատողութիւնը, ինչպէս նաեւ հասարակութեան օգտակար ըլլալու անհրաժեշտութիւնը:

Ասկէ կը բխի իր առաջարկը՝ հիմնական փոփոխութեան ենթարկելու ուսումնական ծրագիրը: Ան կը պահանջէր որ օտար լեզուներուն զուգահեռ կարեւոր տեղ արուի նաեւ մայրենի լեզուին, որուն թերի ուսուցման գլխաւոր պատճառն է զրաբարը: Նախակըրթարաններու մէջ, երեխաներուն խոպան ուղեղները կը ծանրաբեռնընքն գրաբարեան բարդ կանոններով եւ օրէնքներով, «այնպիսի բացարութիւններով, որոնք իրենց ականջներուն բոլորովին խորթ

12. Տես՝ «Արեւելք», 1894, թիւ 102, 126-127, 128, 136-137, 139-140, 142-143, 147, 157-159, 161-162:

կը հնչէին, զորս սորվելը եւրոպական լեզու սորվելէն շատ աւելի գժուարին է, որուն երբեք պէտք չունի, որմէ ետք օդուտ մը պէտք չէ տեսնեն»(13) :



Ա. Արփիարեան հայ գրականութեան պատմութեան մէջ մուտք դործած է ո՛չ միայն որպէս հրապարակագիր, իրապաշտական գրականութեան հիմնադիր, այլև արեւմտահայ գրական լեզուի ազնուացման ու ծաղկումին ջահակիր:

Արեւմտահայ գրական լեզուի կանոնաւորման ու ձեւաւորման մէջ, Արփիարեանի վաստակն ու նավաստը զգալի դեր խաղացած են: Հակառակ այս իրողութեան, անոր հեղինակային, եւ մանաւանդ հերոսներու լեզուին մէջ նշմարելի են լեզուական սայթաքումներ եւ անկանոնութիւններ, որոնք խորթ են հայերէնի զարգացման օրինաշափութիւններուն եւ ներհակ նոյնինքն իր պաշտպանած դրոյթներուն, այսինքն՝ այն իրողութեան, որ լեզուն կը բարեփոխուի ու կը նորոգուի աստիճանաբար, երկար ժամանակամիջոցի մը ընթացքին, եւ ո՛չ թէ յանկարծական «սայթիւններու» միջոցով: Արփիարեանի ակամայ մեղանչումը այս նշմարտութեան դէմ, հասկնակի է երր նկատի ունենանք անոր լեզուաշխական մտահոգութիւնները:

Արփիարեան բուռն կերպով պայքարեցաւ յանուն իրապաշտական լեզուի յազմանակին, ծառացաւ անտեղի կերպով օտարամուտ, դրաբարախառն, անդործածական բառերու օգտագործումին դէմ, զարկ տուաւ նորակերտ ու զիւրահասկնալի բառերու օգտագործման: Ի հեծուկս այս նախանձախնդրութեան, իր ստեղծագործութեան տեղական հարազատ երանդ տալու համար, Արփիարեան երբեմն հասաւ անհարկի ծայրայեղութիւններու, որոնք մասամբ մթագնեցին իր լեզուն: Բայց վերոյիշեալ «սայթաքում»ները ոչինչով կրնան նսեմացնել անոր վիթխարի նպաստը լեզուական մարզին մէջ, եւ անոր ազնիւ ձգտումը՝ կեանքը ներկայացնելու իր առօրեայով՝ «ինչպէս որ է»,

Յաջորդող էջերուն մէջ ներկայացուած ուսումնասիրութիւնը, որ նուիրուած է Արփիարեանի լեզուի բառաշերտաւորումներուն, կատարուած է հեղինակին «Հատընտիր» հատորին հիման վրայ(14):

13. «Մասիս», 1889, թիւ 3944:

14. Արփիար Արփիարեան, Հատընտիր, Պէյրուր, 1950: Բոլոր մէջբերուած բառերն ու օրինակները վերցուած են վերոյիշեալ գիրքներ:



Ա. - ԳՐԱԲԱՐԵԱՆ ՏԱՐՄԵՐ

Այս շերտին մէջ ընդգրկուած են լեզուական այն միաւորները, որոնք զուտ գրաբարեան են - հոլովաձեւեր, բառեր, ոճեր ու գարձուածքներ: Այս ուղղութեամբ, նկատելի է որ Արփիարեան առաւելագոյն չափով խուսափած է զործածելէ գրաբարեան տարրեր, բայց երբեմն անուղղակիօքէն, երբեմն ալ դիտումնաւոր՝ օգտագործած է զանոնք:

Հոլովաձեւերը, որոնք առաւելաբար դերանունի զանազան կիրարկումներն են, աւելի յաճախակի են: Ի գէպ, նման տարրերու զործածութիւնը գերակւող բնոյթ ունի նոյնինքն հեղինակի լեզուին մէջ, եւ ո՛չ թէ հերոսներու, ինչ որ կ'ապացուցանէ Արփիարեանի ենթարկուածութիւնը գրաբարի անմիջական ազդեցութեան, որմէ «ձերբազատուիլը» այնքան ալ հեշտ չէր: Ահաւասիկ օրինակներ.

Որք (էջ 194, Ա)(15) - Յարաբերական դերանուն, ուղղական հոլով, յողնակի:

Զայնս(16) (204, Ա) - Յուցական դերանուն, Հայցական հոլով, յողնակի:

Զնա (211, Ա) - Յուցական դերանուն, Հայցական հոլով, եղակի:

Աշակերտաց (211, Ա) - Խւա արտաքին թեքման խառն հոլով (գերջաղբական բնոյթի), սեռական-տրական հոլովաձեւ, յողնակի:

Լինի(17) (218, Ա) - Անկանոն բայ, սահմանական եղանակ, ներկայ ժամանակ, գ. գէմք, եղակի:

Նոբա (218, Ա) - Յուցական դերանուն, ուղղական հոլով, յողնակի:

15. Փակագիծերու մէջ նշուած են էջերը, իմշակէս նաեւ հեղինակի լեզուին մէջ զործածուած ըլլալու հանգամանքը՝ Ա = Արփիարեան:

16. Գրաբարի մէջ կը գործածուի նաեւ զայնոսիկ ձեւը:

17. Ըստ ուսումնասիրութիւններու, Անկանոն իոնմարիում ունեցող բայերու անցեալ հիմֆերէն կազմուած ձեւերը, գրաբարի մէջ, կարելի է բաժնել երկու խումբի. Ա) բայեր, որոնց անցեալ կատարեալի հիմքը կը կազմուի նոյն բայեն, որոշ շեղումներով. Բ) բայեր, որոնց անցեալ կատարեալի հիմքէն կազմուող ձեւերը ամբողջովին կամ մասամբ կը ստանան այլ արմատ: Այս երկրորդ խումբը կը պատկանի լինել բայեր:

Խնդրոց (219, Ա) - Ո պարզ հոլովում, արտաքին թեքման, սեռական-տրական հոլովաձեւ, յողնակի:

Որոյ (220, Ա) - Յարաբերական դերանուն, սեռական հոլով, եղակի:

Գինույ (222, Ա) - Ուա խառն հոլովում, արտաքին թեքման, սեռական-տրական հոլովաձեւ, եղակի:

Գորովահօֆ (224, Ա) - Իւա խառն հոլովում, արտաքին թեքման, գործիական հոլովաձեւ, յողնակի:

Անտի (230, Ա) - Յուցական յօդ՝ այն դերանուան իմաստով:

Աշունտիւ (238, Ա) - Ի պարզ հոլովում, արտաքին թեքման, դործիական հոլով, եղակի:

Օդոյ (242, Ա) - Ո պարզ հոլովում, արտաքին թեքման, սեռական-տրական հոլովաձեւ, եղակի:

Բարուց(18) (268, Ա) - Ու պարզ հոլովում, սեռական հոլով, յողնակի:

Կողմանէ(19) (277, Ա) - Ա. սերքին թեքման պարզ հոլովում (ներգրական բնոյթի), բացառական հոլովաձեւ, եղակի:

Նմա (292, Ա) - Յուցական դերանուն, տրական հոլով, եղակի:

Ոյր (351, Ա) - Հայցական դերանուն, սեռական հոլով, եղակի:

Ժամանակակից հայերէնի բառապաշտի հարստութեան կարեւոր մէկ մասը կը կազմէն նաեւ դարձուածքային ըառոյթները, իբրև բառային մէկ միասնութիւն հանդէս եկող միաւորներ: Գրաբարեան ոճերն ու դարձուածքները, որոնք այս կամ այն չափով մաս կը կազմէն այս շերտին, Արքիարեան մասամբ օգտագործած է, առնց ընդմէջն ձեւով մը արտայայտելով լեզուամտածողական իր ինքնատպութիւնը, ստեղծելով նաեւ ազդային լեզուի սեփական բնորոշ գոյներ:

Այս տարրերը, որոնք նոյնական զուտ հեղինակային են առաւելաբար, Արքիարեան օգտագործած է զանոնք, պարզապէս անհրաժեշտութիւն նկատելով: Անոնց գոյութիւնը՝ ի պահանջել հարկին եւ տեղին, բնական է որոշ քաղցրութիւն, նրբութիւն ու դիւթեղութիւն կը ներշնչէ ընթերցողին: Անչուշտ, այս տարրերուն գոյութիւնը, Արքիարեանի լեզուին մէջ սահմանափակ բնոյթ ունի եւ

18. Ուղիղ ձեմ է բարք: Անեղական բառ է:

19. Թէեւ Արքիարեան կ'ըսէ. «Ժողովուրդը չ'ըսէր կողմանէ, այլ կ'ըսէ կողմէն» («Հայրենիք», 1892, թիւ 282), այնուամենայնիւ իր մօտ կը գտնեն կողմանէ գրաբարեան հոլովաձեւը:

ոչ տիրական : Այս կապակցութեամբ ան բարենիշ մը կ'արձանագրէ իր օգտին, մանաւանդ երբ նկատի առնենք ժամանակաշրջանի «դրա-րարախառն մթոնլորտ»ը : Օրինակներ .

Այլ դարք, այլ բարք, ձայնեց անդիէն . . . պաշտօնական ներ-կայացուցիչը (56, հերոս) (20) :

Ոչ ուրեմ (21) զթութեան հանդիպեցար (290, Ա) :

Ի վագուց անտի, Հայրապետ կֆենտի . . . շուրջը կը համա-իրմբէր պատարազաւոր սրբազնը, քահանայից դասը, խորհուրդը եւ Երեւելիները (22, Ա) :

Ի լուր այդ ձայներուն, անկոչ այդ հիւրերը լեզապատառ փա-խան (24, Ա) :

Հոն ուր մենք կը մնանք զրեթէ անտարբեր, կային կիներ ու աղջկներ որ ի ցոյց կը դնէին իրենց չհաւատաւը (203, Ա) :

Մ'ծարանաց խօսքեր առ մի անփորձ աղջիկ՝ յաղթանակի զրաւական կրնան համբաւել (221, Ա) :

Մերթ ընդ մերթ ալիքները կու զան ընդհատել աղօթից մըր-մունջներն եւ ի յուշ ածել տառապեալ հոգույն՝ կեանքի տիսուր ի-րականութիւններն (232, Ա) :

Բայց եւ այնպէս անախորժ միջադէպ մը համարեցին նոր ոյք, խանդ ու աւիւն կտրած (237, Ա) :

Մեզ անկ չէ դատաւոր կանդնիլ (248, Ա) :

Ուրեմն իրենք ամէնքը ծռախօս էին, ընդ որս եւ մեր երա-նաշնորհ նախահարքն (238, Ա) :

Հողվրտիքն ի ներմ կ'ելլենի (348, Ա) :

Եւ իցէ թէ, այդ հին նորութիւնը ներշնչէ Երկրին մէջ ամէն բնակողները (349, Ա) :

Առ ձեռն խոչորկեկ մը մեռցնելու էին . . . ինչպէս դրաբարի վէճերուն ատեն Գուրգէն կֆէնտինիս մեզի կը պատղամէր (367, Ա) :

Դրական հարցումներուս ի պատասխանի . . . գոչեց Պատրիկօֆ (413, Ա) :

Բ. — ՀԻՆՑԱԾ ԲԱՌԵՐ

Արփիարեանի լեզուին յատուկ է գործածութիւնը այնպիսի տարրերու, որոնք առայժմ դասուած են հինցած (archaic) բառ-ըռ շարքին :

20. Յետայուու Հ = հերոս :

21. Ուր-եք բաղադրութեամբ կազմուած, որ կը նշանակէ ոչ մէկ տեղ-այժմ հնացած :

Նման բառեր աղերս չունին մշակութային, տնտեսական եւ այլ տեղաշարժերու հետ, այլ ստեղծուելով որոշ ժամանակաշրջանի մը, զանազան հեղինակներու կողմէ, իրենց անդորձածութեան, կամ անընդունելութեան պատճառով դուրս հանուած են շրջանառութենէ:

Բառերը իրենց բառակազմական երեւոյթով խորթ չեն, այլ հարազատ՝ հայերէնի բառապաշարին. սակայն իրենց անդորձածականութեան պատճառով, մնացած են լոկ բառարանի սահմաններուն մէջ: Թէ եւ կամ կարդ մը բառեր, որոնց «վերակենդանացումը» կըրնայ որոշ կենսունակութիւն տալ բառապաշարին:

Իրեւ բառական ձեւեր, «իինցած բառեր»ը կորսնցուցած են իրենց ժողովրդական եւ օրինական հրապոյրը, եւ վերածուած բառարանային անբոյր եւ անհասկնալի միաւորներու: Այսուհանդերձ, անոնք կը ներկայացնեն մեր բառապաշարի պահեստային մասը, եւ բնականաբար, այս կամ այն չափով կ'ազգեն լեզուի զարգացման ընթացքին վրայ: Այժմ, բերենք օրինակներ (տալով նաև անոնց իմաստները), որոնք տեղ գտած են Արքիարեանի լեզուին մէջ.

Քաջավարժ նշանառու (26, Ա) – Լա՛ւ վարժուած, հմուտ:

Ակնակառոյց կը մնար փաշայութեան (66, Ա) – Աչքը յառել, սեւեսել բանի մը:

Վաղնջուց բարեկամ (66, Ա) – Վաղեմի, չին:

Պարագրուած թուղթեր (124, Ա) – Շրջափակուած:

Պուխարայի անդէորդներ (148, Ա) – Նախապաններ:

Գերախանչ արարած (247, Ա) – Ինքնահաւաւան, ամբարտաւան:

Ռազմամուտ սերունդ (315, Ա) – Պայքարի մէջ մանող:

Համգունախիպ դաշտաբարներ (319, Ա) – Յար եւ նման:

Պատկանդարան (320, Ա) – Նետի աման, կապարձ:

Օտարախորք զաւակներ (327, Ա) – Անհարազատ:

Թեւազգեաց հրեշտակապետ (346, Ա) – Թեւեր հազած:

Սպառապուր ջնջում (349, Ա) – Ի սպառ, հիմնայատակ:

Սեւարդորի զրպարտանք (380, Ա) – Մթագոյն:

Մահացան հող (385, Ա) – Մահ սփոռող:

Զեխուչէք ընել (385, Ա) – Ապօրինի հարկ պահանջել:

Զովացիր կաղնիներ (385, Ա) – Ծիւեր արձակող:

Հրապարակալուր դատավարութիւն (418, Ա) – Բոլորին

յայտնի:

Երկիւղալից ականողին (437, Ա) – Աչքեր:

Բաղադրութեան օրէնքները բայակազմութեան մէջ եւս կիրարկելի են: Նման եղանակով բառոյթներ կազմուած են մեր լեզուի զարդացման բոլոր շրջաններուն, մասնաւորաբար աշխարհաբարի մէջ: Այս երեւոյթը Արքիարեանի լեզուին համար, փոքր համեմատութեամբ, օրինաչափ է: Այսպէս:

Նոյնհետայն իր արար երթաւով, կրակ վառեց եւ Աստուածաւոնչը խարուկեց (31, Ա):

Մեծարանքի խօսքեր... յաղթանակի գրաւական կրնան համբաւել (222, Ա):

Գերեզմանատուները ժողովուրդներու կեանքը կը կինդանագըն (311, Ա):

Մեր գալուկը խառնամաննելով նորածիլներուն անոյշ-կանանցն... ահոնց էսթետիք ներդաշնակութիւնը չե՞նք խաթարեր (310, Ա):

Գրաշարը շատ անգամ մռայլ մտածողութիւններով կը սեւամաղձոտէր (147, Ա):

Գ.՝ ՀԱՅՈՒՄԱԴԻՊ ԳԱՐԾԱԾՈՒԽՈՂ ԲԱՄԵՐ

Այսօրինակ բառերու զոյութիւնը եւս տեղ կը գրաւէ Արքիարեանի լեզուին մէջ: Բառապաշարի այս չերտը պայմանական բնոյթունի: Որոշ Հեղինակներ իրենց ստեղծագործութեանց մէջ, երբեմն կը գործածեն ներքողբեալ բառերը՝ արտայայտելու համար իրենց ժարքերը, յոյզերն ու տեսակէտները: Այնուամենայնիւ, մէկ բան պարզ է, այն, որ այս կարգի բառերը իրենց հազուադէպ գործածութեամբ, կրնան անհասկնալի ու նոյնիսկ անհարազար ըլլալ, մասնաւող միջին ընթերցողին, որ ակամայ կը դիմէ բառարանի մը զործածութեան, թէեւ ոչ բոլոր բառարաններու մէջ կարելի է գընել այս բառերը:

Սակայն, յաճախակի զործածութեամբ, հնարաւոր է որ անոնք գառնան կենսունակ ու զործօն բառեր, ի մասնաւորի կարգ մը բառեր, որոնք կրնան հարստացնել բառապաշարը:

Այս տիպի բառերը, անկործածութեան պատճառով դատապարտուած են անցնելու հինգած բառերու շարքին:

Ժամասացութիւնը բաչել (15, Ա) – Արագ-արագ խօսելով վանկերը կուլ տալ:

Խոռվախուժ բազմամբոխ (52, Ա) – Խոռվայոյզ:

Փառատենչիլ զգացումներ (73, Ա) – Շատ փառասէր:

Մաքի ստրմիք (117, Ա) – Խոր ու ծածուկ տեղ:

Մենելաստան աշխարհ (176, Ա) – Գերեզմանատում:

Ամօքագեղ գեղեցկութիւն (211, Ա) – Ամօթխածութենէ գեղեցկացած :

Յանկարծաքափ (246, Ա) – Յանկարծակի յարձակումով :

Մթնշաղը երգունիլ (311, Ա) – Երգով զարդարել :

Մարմնառիկ (316, Ա) – Թիկնեղ :

Դժոխաբարկ (319, Ա) – Սաստիկ բարկացած :

Արփաքեւել (334, Ա) – Լուսաթեւել :

Շիրմաստան (348, Ա) – Գերեզմանաստուն :

Զգայնիկ յանդաբերութիւն (348, Ա) – Դիւրազգաց :

Յոխորտապանձ (358, Ա) – Պարծենկոտ, հպարտ :

Արծուեռունգ ժարդ (370, Ա) – Կոր քիթ ունեցող :

Արիւնամուլ նահուկ (378, Ա) – Կենդանիներու խումբ :

Տախտապար հնութիւններ (388, Ա) – Տարածուն :

Խժարաբբառ (402, Ա) – Կոշտ ու կոպիտ լեզու :

Գայուագեղ (413, Ա) – Վանդակ :

Կարծրակուռ միտքեր (414, Ա) – Քարացած, պինդ :

Հերապանձ երիտասարդ (434, Ա) – Վարսագեղ :

Կոշկոնիչ թակ (441, Ա) – Տանջող, ծեծող թակ (բուրդ ու միս ծեծելու մասնաւոր փայտ) :

Խորայոյզ հոգի (442, Ա) – Խորքերը հետազօտող :

Դ. – ԳԱԽԱՌԱԲԱՐԻՑՈՒԹԵՐԻՆ ԲԱՌԵՐ

Այս բաժնին մէջ կը մտնեն գաւառաբարբառներուն մէջ գործածուող, բայց զբարարին, մէջին հայերէնին եւ արդի զբական լեզուներուն մէջ, նոյնիսկ նուազագոյն տարրեր հնչիւնական ձեւով հանդէս եկող բառեր :

Գրական երկերու մէջ բարբառային բառերը կ'օգտագործուին հերոսներու խօսքը դիպուկ զարձնելու, երանդաւորելու համար : Սակայն, ատոնց անտեղի օգտագործումը կ'աղճատէ, կը կոպտացնէ լեզուն : Գեղագիտական ճաշակի տէր զրողները, այս տարրը կ'օգտագործեն շատ զդուշութեամբ :

Արփիաբեան մեծ կարեւորութիւն տուած է գաւառաբարբառներուն, զանոնք համարելով աշխարհաբարի կազմաւորման ու ձեւաւորման, ինչպէս նաև զարգացման կարեւորագոյն ազդակներէն մին, որ «յանցաւոր կերպով չօգտագործուած վիթխարի հարստութիւն է»(22) :

Օդտագործել այսօրինակ բառեր, կը նշանակէ ըլլալ դուսպ, չափաւոր ու զգոյշ:

Այս ուղղութեամբ, հաւատարիմ իր լեզուական ըմբռնումին, Արքիարեան մնացած է օրինական սահմաններու մէջ, համեմատաբար փոքր տեղ տալով այս խմբաւորումին պատկանող բառերուն: Այսպէս.

- Հրաւ չըրաւ, մինչեւ էրզրումէն խոզ ճարեց ու գեղը բերել տուաւ եւ արտերը սայսկեց (արձակեց) (28, Ա):

- Եեղձ տղուն ուղեղը խժլսաւքով (աղմուկ) լեցուած էր, պիտի ճայթէր (35, Ա):

- Քրիստոս երկինքը ցաքած (ծագած) տրտմանոյշ լուսնկամին պէս կը խանդաղատէր իր սիրու (37, Ա):

- Մեծ աղան շլմորիցաւ (չփոթեցաւ), գաւթին դուռնէն արագաքայլ դուրս ելաւ խռովեալ (55, Ա):

- Վեց տարի էր, որ Օրթագեղի ժամը կը լիուտուէր (խորլուար), հայ ժողովուրդը կազդուրող հաւատարծարծ «Աղատութիւն»ը (88, Ա):

- Աղա ամուճա, պատասխանեց աղջիկը խեղըպնալով (ամըչչնալով), ծոմ պիտի բանեմ (119, Ա):

- Երկնուցը մնիր (ածուխի մնացորդ) ու մոխիր կ'անձրեւէ (319, Ա):

- Սուրբ Աթոռոյն կրօնաւորներէն կը տեսնուին... վահդէշը (հովասուն տեղ՝ ջաղացքին մօտ), բուրաստանին մէջը (386, Ա):

Ե - ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՌԵՐ

Լեզուի ժողովրդայնութիւնը բանարուեստի նախապայման է: Անշուշտ, այս իրողութիւնը պայմանաւորուած է ժողովրդականնասական տարրերու ու ձեւերու հմուտ օգտագործումով:

Ժողովուրդի կենցաղն ու սովորոյթները ներկայացնելու համար, Արքիարեան կ'ընտրէ նկարագրութեան ընդհանուր հենքին համապատասխան հնչիւններ՝ ժողովուրդի բերնին մէջ ամենուրեք եւ ամէն օր հնչող բառեր, բառակապակցութիւններ, արտայայտութիւններ, եւայլն: Ահաւասիկ կարդ մը նմոյշներ.

Ու ա՛լ հիմակ իր սովորութիւնները բնազդի մը ճնշումով կը վարէին Տէրունական օրերուն իր կենցաղը (11, Ա):

Ազնուաշուքներուն մէջ տարիքովն ու դիրքովը էն հեղինակաւորը մեղմաձայն հարցուց... (14, Ա):

Ինքն իր վրայ ջանք ըբած էր... որպէսզի հանդիսաւոր ու բախութիւնը չհարամնայ (22, Ա):

Սրիկ փշիկ պղտիկուց յայտնի է (30, Հ) :

Գեղացիները պատուելիին վրայ թափեցան եւ սկսան սփել (32, Ա) :

Անիկա արմուկովը Գաբրիէլը մշտեց՝ քովերնուն նիւպպէլի մարդ մը անցած ատեն (33, Ա) :

Պահք ու ծոմ չբանովը ինտո՞ր քրիստոնեայ կ'ըլլայ (34, Հ) :

Աղէկ եղանակին, թէ՛ մօտիկ գեղերէն թէ քաղաքէն ժողովուրդը Տէր Յուսիկը լսելու կու զար (40, Ա) :

Մեզի կեանք տուող ցորենին ան պտտիկ հատիկները ունենալու համար, ուժով եզներ պէտք են (40, Հ) :

Ուժովը մէկալն է (41, Հ) :

Քաղքէն եկան ու հոգիներուն համար դործին գլուխը անցան (46, Ա) :

Իշուկ հոռոմները ասանկ խաչ կը հանեն, կ'ըսէր (58, Հ) :

Հըահանզը որբազանէն դալու է եւ ոչ թէ ֆենէ, հասկցա՞ր (58, Հ) :

Միբար պաղշտկեցաւ, ու «օ՛խ» մը քաշեց (67, Ա) :

Կոշիկները հանելով քանափէյի մը վրայ երկնցաւ (80, Ա) :

Շարիսան, սբարինը ետքի օրերն ալ կրնային գնել (102, Ա) :

Երկու ոսկիէն էւել պէտք էր (117, Ա) :

Արմիկին աչքը մինչեւ իրիկուն դուռը մնաց : Նշանածը չէր ի զար (133, Ա) :

Վարդենի տուտուն բաւական ատեն սպասելէ յետոյ Փէսփէսէ ընելով վեր ելաւ (156, Ա) :

Ամիբաները Պատրիաքարանը սէտիրներու վրայ համարութ ակումբ կազմած, չպուխին կը քաշեն (317, Ա) :

Շամտանձեան շիք երիտասարդ մը, մեզի ամենուս տարեկից, պատուական ընկեր մը կ'ըլլար (401, Ա) :

Նմանօրինակ այլ բառեր են նաեւ հետեւեալները՝ Փինիան (15), իրեք (102), խալսած (104), սարափ (117), մենծ (122), տէրտ (123), հերսոտիլ (143), քօփուզ (158), եասախնի (316), պէլա (326), մենէ (338) :

Ինչպէս երեւան կու զայ, վերոյիշեալ բառերը դուռ ժողովրդական խօսքի եւ ասքի զբականացած լեզուի բնյոթ չունին, այլ բխած են տեղւոյն առօրեայ խօսակցութենէն. մաս մը առնուած՝ դաւառաբարաներէն՝ յատկապէս Պոլսոյ, ուրիշ մաս մըն ալ՝ թրքերէնէն, որոնք (23) ի բացառեալ կարդ մը բառերու, երբեմն

23. Օգտագործած է նաև լատինական միստիկ (337) բառը:

Հասած են անհարկի չափազանցութիւններու, նոյնիսկ հեղինակի լեզուին մէջ:

Զ.՝ ՆՈՐԱԿԵՐԸ ԲԱՌԵՐ

Արփիարեանի լեզուին բառային կազմին մէջ, ուշագրաւ են բառական այնպիսի միաւորներ, որոնք երբեմն ձեւի կամ իմաստի, երբեմն աւ երկուքին պարագային, որոշ փոփոխութիւններու կամ կազմութեանց ենթարկուելով՝ երեւան կը բերեն բառական նոր արժէքներ (բառաձեւեր), հարստացնելով հայոց լեզուին բառագանձը:

Այս շերտը կը հանդիսանայ Արփիարեանի լեզուին նորարար հիմնական մասը, որ նոր լիցք ու որակ կու տայ ընդհանրապէս իր ժամանակաշրջանի ու մասնաւորապէս հետագայ արեւմտահայ գրական լեզուի զարգացման:

Արփիարեան իր զեղարուեստական արձակին ու նոյնիսկ հրապարակագրութեան մէջ, զանազան երեւոյթներ նկարագրելու ու հարցեր արծարծելու ժամանակ, անհրաժեշտութիւն զբացած է մեր բառապաշարը իր բոլոր շերտերով՝ միաւորներու հին ու նոր առումներով, հարստացնել նորակերտ բառերով, որոնց մեծ մասը այսօր կարելի է մտցնել գործառութեան մէջ:

Այս առնչութեամբ, Արփիարեան դիմած է մեր լեզուին զարդացման ամենակենսատու, յարահոս ազգիւրին՝ հայերէնի ներքին հարստութիւնը պայմանաւորող, ճկուն եւ անսահման բաղադրութիւններու օրէնքին:

Իրօք, հայերէնը այս տեսակէտէն կրնայ մրցիլ զարդացած որեւէ օտար լեզուի հետ: Հասկացութիւնն ու մտածողութիւնը իր ուղած ձևով արտայայտելու համար, Արփիարեան կը կազմէ նոր բառեր ու բառազուգորդութիւններ՝ կեանքի ուղեգիր տալով անոնց եւ նպաստելով բառապաշարի հարստացմանը: Ահաւասիկ օրինակներ(24).

Ամբարձիկ հոգիներ (13, Ա) = ամուր-արձ-իկ: Գործածելի բառ մը:

Պերճարբառ արտայայտութիւն (15, Ա) = պերճ-ա-բարբառ: Գործածելի, բայց անկենսունակ բառ:

Արքայապիղծ յնադդնաբանութիւն (17, Ա) = արքայ-ա-պիղծ: Տեղին կազմուած բառազուգորդում՝ սրբապիղծ բառի առնմանութեամբ:

24. Իւրաքանչիւր ընդգծուած մէջբերումին դիմաց տրուած են տուեալ բառին կազմութեան բաղկացուցիչ իմաստակիր մասերը, իմչպէս նաև որոշ բացարութիւններ եւ ակնարկութիւններ:

Սպառնացայտ չեշտ (17, Ա) = սպառ(ն)-ա-ցայտ : Արտայայ-
տիչ բառազուգորդութիւն :

Գեղացիները երկաթսիրութեան մէջ օրէ օր կը յառաջդիմէին
(25, Ա) = երկաթ-սէր-ութիւն : Հստ պահանջի կազմուած բառ :

Հեղինաժպիտ ըսել (62, Ա) = հեղ(ն)-ա-ժպիտ : Իմաստալից
բառակազմութիւն :

Հրաւիրակ(25) (78, Ա) = հրաւէր-ակ (հրաւիրող, կանչող
իմաստով) : Անհրաժեշտութիւն ներկայացնող բառ :

Պարենգին (121, Ա) = պարեն-գին : Ճիշտ բառակազմու-
թիւն :

Շուկայախօս սրամմութիւն (122, Ա) = շուկայ-ա-խօս : Դի-
պուկ ու խօսուն բառակերատում :

Թուաքանութի (123, Ա) = թիւ-ա-բան-ութի : Հստ անհրա-
ժեշտութեան ստեղծուած բառ՝ չեշտելու համար իգական սեռի պատ-
կանելիութիւնը :

Մեղմալոյս հրամու (124, Ա) = մեղմ-ա-լոյս : Պատկերաւոր
բառակազմութիւն :

Մեծալուրջ սրտնեղութիւն (164, Ա) = մեծ-ա-լուրջ : Շինծու
բառազուգորդում, որ սակայն, լեզուականօրէն ընդունելի է :

Կայքատօն (186, Ա) = կայթ-ա-տօն : Պատկերաւոր բառա-
կերտում :

Կրկնամուսութիւն (195, Հ) = կրկ(ն)-ա-մուս(ն)-ութիւն :

Ցանուցիր լնկերութիւն (196, Ա) = ցան-ու-ցիր : Ցիրուցան
բառի ըրջումով ստեղծուած բառ :

Շղթայապիրկ (259, Ա) = շղթայ-ա-պիրկ : Պատկերաւոր բառ
մը :

Անդրաչուել (265, Հ) = անդր-ա-չու(ել) : Տրամաբանական
բառակերատում :

Աշնանազարդ ծառեր (310, Ա) = աշուն-ա-զարդ : Ամբողջ տե-
սարան մը ներկայացնող արտայայտիչ բառակերատում :

Թախծերանգ փայլ (310, Ա) = թախիծ-երանգ : Բանաստեղ-
ծական ցայտուն բառակազմակցութիւն :

Դաշար դափնեստան (311, Ա) = դափնի-ստան : Անհրաժեշ-
տութեան միտումով ստեղծուած բառ :

25. Առարկայացնող իմաստ կ'արտայայտէ ակ վերջածանցը, որ կը դրուի
ածականներու, բայարմատներու, բայահիմքներու, բուականներու ու մակրայներու
վրայ :

Ոսկրագիր պատմութիւն (312, Ա) = սակոր-ա-զիր : Տիրու-
թիւն ու ողբերգութիւն արտայայտող փոխարերական իմաստով կեր-
տըւած բառ :

Հասոյթի դրամերակ (315, Ա) = դրամ-երակ : Արհեստական
բառ, որ սակայն զործածուած է տեղին :

Նօսրավազ (315, Ա) = նօսր-ա-լազ : Պատկերաւոր բառակեր-
տում :

Մեծազայրյար բարկութիւն (317, Ա) = մեծ-ա-զայրյոյթ :
Բարկութիւնը ընդգծելու նպատակով կերտուած բառ :

Խաւարակերտ եկեղեցականութիւն (320, Ա) = խաւար-ա-
կերտ : Իր օրերու հոգեւորականութեան դիմագիծը ցայտուն կեր-
պով արտայայտելու համար ստեղծուած բառ, որ կ'արտացոլէ հե-
ղինակին ցասումը այդ դասին նկատմամբ :

Մքաստուեր ամիբայցութիւն (320, Ա) = մութ-ա-ստուեր :
Նոյն մտահոգութեամբ կազմուած նորակերտ բառ :

Ճիրանաքափ բռնակալութիւն (325, Ա) = ճիրան-ա-թափ :
Բռնակալ իշխանութեան մը անզօրութիւնը չեշտող պատկերաւոր
բառ :

Նոր ժամանակներու թշնամութիւնն է որ կը տխրախայլի (327,
Ա) = տխուր-ա-փայլ : Վեշտի ու տխրութեան տրամադրութիւն բա-
ցայայտող նորակերտ բառ :

Ուրեմն իրենք ամէնքը ծոախօս էին (328, Ա) = ծուռ-ա-
խօս : Տրամաբանական բառակերտում մը :

Մեղմաւաչ (329, Ա) = մեղմ-աւաչ : Հանդարտութիւն ու լը-
ռութիւն խորհրդանշող նուրբ բառ մը :

Անոնց տղեղութիւնը աւերակրկիտէն չեն հարցներ (330, Ա) =
աւեր-ա-կրկիտ : Կազմուած է մանրակրկիտ բառին առնմանութեամբ,
որ այնքան ալ յաջող բառակերտում մը չէ :

Միդամած ագնուաֆար (331, Ա) = ազնիւ-ա-քար : Կարելի է
գործածել նիւթի մը արժէքաւոր ըլլալը մատնանշելու համար :

Ջերմատագնապ ժողովուրդ (332, Ա) = ջերմ-ա-տագնապ :
Հաւաքականութեան մը մոլեղնութիւնը արտայայտող բառաբար-
դում մը :

Վերերեւակ (332, Ա) = վեր-երեւ-ակ : Մէկ բառով արտա-
յայտուած իմաստակիր տեղին բառակերտում :

Հերոսերգակ (336, Ա) = հերոս-երգ-ակ :
Գրականագիտութեան մէջ չըջանառութեան ատակ գունեղ բառ :

Մոլորահետ ճամբայ (336, Ա) = մոլոր-ա-հետ : Շըջանառու-
թեան իրաւունք ունեցող անհրաժեշտ բառ :

Օձասոյլ խնդուք (334, Ա.) = օձ-ա-սոյլ: Դիպուկ բառակերտում՝ վերադրելի նենդամիտ ու կեղծաւոր ժպիտներու կամ քմծիծաղներու:

Արունակաբկար սիրու (341, Ա.) = արիւն-ա-կաթ-կաթ: Ողբերգութիւն մը ներկայացնելու բառազուգորդում:

Յեղասիրական վայրագ տրամաբանութիւն (346, Ա.) = յեղ-ա-սէր-ական: Յեղի մը պատկանելու մոլեռանդութիւնը բացայայտող տեղին բառազուգորդում:

Ծաղկանուան (353, Ա.) = ծաղիկ-ա-նուաճ: Զախող եւ անիմաստ բառակերտում մը. սակայն այս ձեւով կարելի է կերտել պատկերալի այլ բառեր, որոնք կընան տպաւորիչ նշանակութիւն ունենալ (օրինակ՝ մարտանուաճ):

Խելատուփ (357, Ա.) = խել(ք)-ա-տուփ: Այլաբանական իմաստով ստեղծուած գիպուկ բաղադրութիւն մը:

Փողայարոյց համարել (362, Ա.) = փող-ա-յարոյց: Ցաջող բառակերտում մը:

Հոգեքեւ թափառայածիլ (377, Ա.) = հոգի-թեւ: Բանաստեղծական բառական բառ:

Իոպէավագ արագութիւն (377, Ա.) = ըոպէ-ա-վագ: Ի պահանջել հարկին գործածելի բառ մը:

Դրամապահանջ (381, Ա.) = դրամ-ա-պահանջ: Ալհեստական բառակերտում մը, որ սակայն կարելի է ըստ պահանջի գործածել:

Մտախարխաք (385, Ա.) = միտ(ք)-ա-խարխաք:

Դիակնակոյտ շեղջ (385, Ա.) = դիակ(ն)-ա-կոյտ: Ճիշդ բառակապահցութիւն մը, որ սակայն, իմաստային առումով ժամանակալրէալ է:

Նապաստականետ դիւցազանց սրտին (388, Ա.) = նապաստակ-ա-նետ: Փոխարերական ու հեղնական նշանակութեամբ ստեղծուած տրամաբանական բառ մը:

Ազգայնայեղձ ինքնամոլութիւն (390, Ա.) = ազգ(այն)-ա-յեղձ: Բովանդակալի բառազուգորդում մը:

Հրաշապանծ առաքելութիւն (390, Ա.) = հրաշ(ք)-ա-պանծ: Իմաստակիր եղակի բառակերտում մը:

Առատապաշար նիւթ (412, Ա.) = առատ-ա-պաշար: Յոյժ կենուունակ եւ անհրաժեշտութիւն ներկայացնող բառ:

Կովկասառաք պատգամաւոր (413, Ա.) = կովկաս-առաք: Շինծու բառ մը, որ կազմուած է ըստ անհրաժեշտութեան:

Հոմերանուագ հերոս (417, Ա.) = հոմեր-ա-նուագ:

Գաղափարատարածում (418, Ա) = գաղափար-ա-տարածում :
Փառամուցք (419, Ա) = փառ(ք)ա-մուլուցք : Տեղին կադ-
մըւած արտայայտիչ բառակերտում մը :

Երիտասարդները կ'իյնան հաւատախաք (424, Ա) = հաւատ-
ա-խաք : Բովանդակալի, դիպուկ բառ :

Յարտարարեց խօսակիցը խստակարձ (438, Ա) = խիստ-ա-
կարձ : Պատկերաւոր կենսական բառ մը :

Ազգավրէծ բողոքարկու (438, Ա) = ազգ-ա-վրէծ : Բառ ան-
հրաժեշտութեան կերտուած իմաստալից բառ :

Ինչպէս ի յայտ կու գայ վերոյշեալ օրինակներէն, Արփիար-
եան սոսկ ձեւապաշտ բառակերտիչ մը չէ եղած, ընդհակառակը՝
լեզուազարգացման շնիչ նպատակներով, մասնաւորապէս հայոց
լեզուի բառակազմական ձկուն միջոցներու նկատառումով, ան լա-
ւագոյնս կրցած է օգտագործել բառակերտումը՝ հարստացնելով
հայոց լեզուի բառագանձը : Աւելին՝ պէտք է ըսել, թէ վերոյիշեալ
բառերուն առաւելագոյն տոկոսը այսօր կարելի է շրջանառութեան
մէջ մտցնել :



Մեր ուսումնասիրութեան ընթացքին, Արփիարեանի լեզուին
մէջ նկատած ենք բառակերտական հետաքրքրական այլ երեւոյթ մը .
Հեղինակը կարդ մը բառ-արմատներէ երբեմն կազմած է նորակերտ
բառակապակցութիւններ, որոնք իրենց բնոյթով յատկանչական տեղ
կրնան գրաւել ընդհանրապէս լեզուաշխութեան ու մասնաւորապէս
բառացինութեան մարդին մէջ : Այսպէս .

Նուրբ բառէն կազմուած բառեր են՝ նրբահեծիւն (13, Ա),
նրբահծիւն (316, Ա) ու նրբածպիս (436, Ա) բառակապակցու-
թիւնները, որոնք անտարակոյս, կրնան ստեղծել սքանչելի իմաս-
տակիր պատկերներ ու զաղափարներ :

Արծ արմատէն՝ ուսարձարձ (13, Ա) եւ հաւատարձարձ (26)
(88, Ա) բառակապակցութիւնները :

Շունչ բառէն՝ փրանսաշունչ (320, Ա), համայնաշունչ (335,
Ա), գեփիւնաշունչ (387, Ա), յեղափոխաշունչ (422, Ա) : Բացի ա-
ռաջինէն, միւս երեք նորակերտ բառերը հոյակապ ներդրում մըն են
մեր բառապաշարին մէջ :

26. Այս բառը հասած է որոշ յաճախակամութեան մը՝ հաւատք ներշնչելու
իմաստով :

Բորբ արմատէն՝ բոցաբորբ (12, Ա.) եւ խաւարաբորբ(27) (313, Ա.) բառերը:

Բեկ արմատէն՝ վաստակաբեկ (22, Ա.), հոգեբեկ (365, Ա.), կորովաբեկ (439, Ա.) բառերը:

Հար(28) արմատէն՝ շրջահար (25, Ա.) եւ կոահար (341, Ա.) բառերը:

Կուռ արմատէն՝ բազմակուռ (313, Ա.) եւ մթակուռ (313, Ա.) բառերը:

Կղեր բառէն՝ կղերաբոյր (320, Ա.), կղերագիշատ (320, Ա.), կղերամազիլ (325, Ա.) բառերը:

Արիւն բառէն՝ արիւնաշող (347, Ա.), արիւնամուլ (377, Ա.) եւ արիւնոռոգ(29) (348, Ա.) բառերը:

Մարտ բառէն՝ գաղափարամարտ (384, Ա.) եւ հզօրամարտ (409, Ա.) բառերը:

Մահ բառէն՝ մահակերտել (312, Ա.), սաստկամահ(30) (366, Ա.), մահախինդ (389, Ա.):

Ծին(31) արմատէն՝ շնորհածին (213, Ա.) եւ զախչախուածին (430, Ա.) բառերը:

Տրտում(32) բառէն՝ տրտմակոծ (112, Ա.) տրտմաքարաւ (166, Ա.), տրտմախառն (369, Ա.) եւ տրտմաքարախ (440, Ա.) բառերը:

Տխուր բառէն՝ տխրանուն (416, Ա.), տխրամած (436, Ա.) եւ տխրաք բբին (440, Ա.) բառերը:

Միտ արմատէն՝ վեհինամիտ (410, Ա.), ապուշամիտ (418, Ա.) եւ յանդզնամիտ (440, Ա.) բառերը:

27. Այժմ այս բառը հազուադեպ գործածութիւն ունի. կը նշանակէ ազօտ:

28. Այս արմատով գործածուած է նաև կառկածահար (332, Ա.) հազուադեպ գործածութիւն ունեցող բառը, որ կը նշանակէ կասկածի մէջ ինկած եւ մըլահար (340, Ա.) ինն բառը, որ կը նշանակէ մուրթով զարնող:

29. Հազուադեպ գործածութիւն ունեցող բառ է, որ կը նշանակէ արիւնազաղախ:

30. Հազուադեպ գործածութիւն ունեցող բառ՝ դժնդակ մահով մեռած իմաստով:

31. Յանկարծածին (92, Ա.)՝ հինցած բառ է, որ կը նշանակէ յանկարծ առաջացած:

32. Տըտմազգեաց (436, Ա.)՝ հինցած բառ է, որ կը նշանակէ տրտմութեամբ համակուած, տրտմախ:

Պատում բառէն՝ դիւցագնապատում (388, II), փառապատում (388, II) և խելապատում (388, II) բառերը:

Կոր(33) բառէն՝ նորաւետիս (390, II) և նորափայլ (410, II) բառերը:

Արփիարեանի լեզուին յատուկ երեւոյթ է նաև ուկ և կեկ վերջածանցներու գործածութիւնը, որոնք յաձախ կը դրուին բառերու վերջաւորութեան, տալով զանազան իմաստափոխիչ նշանակութիւններ, սերելով առաւելաբար բարբառացին շերտերէն։ Այսպէս.

Ողորմ-ուկ (14, II) = Խղճալի, ողորմելի

Անխօս-ուկ (15, II) = Չխօսող (բարբառացին)

Մարդ-ուկ (32, II) = Խեղճ մարդ (բարբառացին)

Պարզ-ուկ (40, II) = Շատ պարզ (բարբառացին)

Ծակ-ուկ (56, Հ) = Փաքը ծակ (հազուադէպ)

Հաս-ուկ (99, II) = Չափահաս (բարբառացին)

Կղպ-ուկ (112, II) = Գոցուած (բարբառացին)

Կոտր-ուկ (133, II) = Կոտրուած (բարբառացին)

Թախծ-ուկ (148, II) = Թախծոտ (նոր)

Բարսկ-ուկ (159, II) = Շատ բարսկ (բարբառացին)

Նստ-ուկ (159, II) = Նստակեաց (բարբառացին)

Մինակ-ուկ (199, II) = Մենակեաց (բարբառացին)

Աղէկ-ուկ (211, II) = Լաւ (բարբառացին)

Աւաղուկ (280, II) = Խղճալի (բարբառացին)

Պաղ-ուկ (295, II) = Հաճելի պաղութիւն ունեցող (»)

Անանկ-ուկ (334, II) = Այնպիսի ձեւով (բարբառացին)

Լայն-կել (17, II) = Աւելի լայն (նոր)

Ցած-կել (97, II) = Աւելի ցած (բարբառացին)

Կանուխ-կել (110, II) = Աւելի կանուխ (բարբառացին)

Դաժան-կել (158, II) = Աւելի դաժան (նոր)

Խոշոր-կել (367, II) = Աւելի ժեծ (բարբառացին)



Արփիարեան նշանակալից աւանդ ունի ԺԹ. դարու ութսունական թուականներու գրական լեզուի զարդացման ու ժողովրդայնացման, բառապաշարի հարստացման ու ճոխացման, ինչպէս նաև

33. Նորանշոյ (441, II)՝ հազուադէպ գործածուող բառ է, իսկ նորաթեք (334, II)՝ հիմցած։

ոճաւորման հնարքներու կատարելազործման մարդին մէջ։ Մէկ կողմ
դնելով կարդ մը բառապաշարային երեւոյթներ, անկարելի է երե-
ւակայել այդ ժամանակահատուածի գրական լեզուին պատմութիւ-
նը, առանց հաշուի առնելու Արփիարեանի լեզուական երախտաշատ
ներդրումը, խօսքարուեստի մշակումը, որ բնորոշ է լեզուական
բարձր մշակոյթով ու յստակօրէն գծագրուող ինքնատպութեամբ։

THE VOCABULARY OF APIAR ARPIARIAN

BAROUYR AGHBASHIAN

(Summary)

Arpiar Arpiarian (1852-1908), is one of the most talented leaders of the realistic school of Armenian writers in the second half of the 19th century. As a determined editor and prose writer, Arpiarian advocated the realistic approach to literature and the use of **ashkarabar**, as the best means to reach the common people. In spite of persisting «Old Armenian» elements in his diction, Arpiarian through his new words, new style and use of conversational Armenian, popularized and greatly contributed to the sound establishment of the Western Armenian dialect.

